

# ԻՐԵՆ ՇԱՏ ՊԻՏԻ ՆԵՐՈՒԻ

## ՈՐՈՎՃԵՏԵՒ ՇԱՏ ԱԻՐԵՑ...<sup>(1)</sup>

— Մօրաքոյր Թէրէղիկ, կ'աղաշեմ...  
Մօրաքոյր Թէրէղիկ գլուխը կը չըրժէք եւ  
— Կէս մը վարանոս կէս մը տրամադիր —  
զրեթէ անմաղ գանկին վրայ կը տեղաւորէր  
խախուտ գլխանոցը՝ որուն եղերքները չըջա-  
պատող ճերմակ զարդերը շղարշին սեռութիւնը  
սւելի չեշտէին: Սական վարանումը կր  
յալթամակէր միւս եւ մօրաքոյր Թէրէղիկ ան-  
փոփոխ կերպով կը պատասխանէր.

— Տակաւին չես կրնար լսել այդ պատմու-  
թիւնը...

— Բայց իմ տարիքին գուն աւելին կը լը-  
սէիր...

Փափուկ, օդային մատներովը ծոծրակս  
չօշափեց:

— Քու տարիքիդ զիս վերի յարկը կը դըր-  
կէրն որ եւ է առարկայ մը բերելու...

— Եւ երբ վերադառնայիր, պատմութիւնը  
կը լսէիր:

— Զէի վերադառնար, գաւակիս, որովհե-  
տեւ բերելիք առարկաներ չկար: Երբ այդ պատ-  
մուն կը յանձնէին ինձի, որ հասկայի թէ  
պէտք էր հնանալ, որ կը հնանայի...

Իյ ինդրանքն եւ մօրաքոյր Թէրէղիկի խո-  
տալը այսպէս կը շարունակուէին: Օր մը —  
կարծեմ տասներորդ տարիս լրացուցած էի -  
մինչ աւելի յամառօքն թախանձանք կը յար-  
նէի Վերոնիքա Հանըմի պատմութիւնը լսելու  
համար, մօրաքոյր Թէրէղիկ, փոխանակ դէպ /  
իր սենեակը ուղղուելու, մասնաւոր ուշադրու-

1) Հանոյն կը իրատարակենք տիկին Խս-  
կուիկ Մինասի այս անտիպ նորավեպին հայերէն  
քարգմանուքիւնը, գրք Մ. Կ. մեջի ուղարկեց:  
Խնչ որ անոր մէջ կը պատման — թէպէտն  
դէպէրը բոլորովին պատմուածին պէտ անցած  
չեն — երեւակայան չէ: Թթնկըրեան վերօ-  
նիքա համբմի, Մօրտօ-Վայաբիոյ իշխան Կոս-  
տոսնդիմ կիշայի հետ, ասկէ մօտաւորապէս 115

թեամբ մը ինձի նայելէ վերջը.

— Հիմա բաւական մեծցած ես, ըստու, ին-  
ձի կը թուիք թէ կրնամ վավաքիդ գոհացում  
տալ...

Սիրտ արուփել սկսաւ, մինչ մօրաքոյր Թէ-  
րէղիկ կը տեղաւորուէր ընդարձակ սենեակին  
լայն բազմոցներէն մէկուն վրայ: Խս կու, կը  
սպասէիր, աչք անդագար տանելով իր թաւշա-  
պատ հողաթափներէն՝ խօժէնի կայսրուէինն  
հոչաւոր Վինդէրհալդէրի կողմէ շինուած  
պատկերին ընդորինակութեան՝ որ պատը կը  
զարդարէր:

— Արդեօք... արդեօք գեղեցկալդէմ էր  
ան... մնչեցի անձիս մէջ ափրող գեղեցկու-  
թեան վափաքը յագեցներու տենչէն գրդուած՝  
եւ միւնոյն ատեն՝ մօրաքոյր Թէրէղիկը ժամ  
առաջ պատմութիւնը սկսելու պարտաւորու-  
թեան մէջ զնելու նպատակով:

— Ասո՞ր այ տեղեկանալ կ'ուզեն, Հետա-  
քրքիր: Գիտցիր ուրեմն, չատ գեղեցիկ էր  
արակիր ճերմակ թափէչ էին, շրմուճները՝  
կարմիք վարդ մը... աչքերը՝ երկու աստղեր.  
ձայն մը ունէր որ որ... Յաճախ միասին նաւահեր՝  
Կչօք-Ալոյու կ'երթայինք... «Թէրէղիկ, կ'ը-  
սէր ինձի՝ Պրքակն կանանցներէ տարրերու-  
թին չունին մէր առուները: Ես շատ կը նեղուի՛  
անոնց մէջ... Երբեք ընդունելութիւններու  
կ'երայ չենք գտնուիր: Ծիրասեղաններուն չենք  
մասնակցիր: Եւ սակայն ինչո՞ւ ազատ ըըլանք:  
Մենք իսլամուհիներ չենք: Երբեք իրը ամուսի:

տարի առաջ՝ սիրահարութիւնը, անոր հետ  
փախչիր եւ ամուսնանալը եւ յետոյ բոնի ա-  
մուսնալունիր իրականաւթիւն են: Խայն իսկ  
բայց դէպէտնու վրայ վեպ մը եւ բանասեղ-  
ծութիւններ գրաւած են ժամանակին, ինչպէս  
ենտեւ երածտական եղանակներ յօրինուած:

պիտի շընդունիմ մէկը որ զիս տան մէջ բաւ տարկէ : Ես, ե՞ս ինքս պիտի ընտրեմ ամուսինս : Կը տեսնես...» : Ա՞ւր պիտի զտնես ուզածգ, Վերօնիքա, հարցուցի ախրօքն... Ես ալ մէկու մը կը համարէի . նոյն իսկ զիս ամուսնու՝ խնդրեց . եղացյալ հօնա Յովհաննս յարմար չշատեց . «Քոյուս, ըստ, Տափուտ Գետրոսը քեզի համար չէ» : Գյուրի ծոեցի, չէ՞ որ մեծ եղացյալ է . եւ սական ինձի այնպէս կը թուի թէ խորապէս կը սիրէի Տափուտ Գետրոսը... ո՞րքան համակրելի էր ան... Այլիւս իրեն վրայ չեմ խորհիր...

«Օր մը, մինչ նաւակով Ստենիայի առնեւէն կ'անցնէիք եւ այս պատմութիւնը կը կոկնէի իրեն, Վերօնիքայի աշքերը փալիքում մը ունեցան, նման իրիկնամուտի արեւին, որ յետի շողքով անպատմելիօրէն կը լուսաւորէր փորիկ ծոցին գողդկացոց ջուրերը...

Քանի մը բոպէ լոեց մօրաքոյր Թէրէդիկ . կարծես հեռաւոր անցեալին վերյիշումներէն ընկնուած : Եւ իսկոյն .

— Բայց նախ ըստ թէ ինչպէս ճան զինքը... Այդ իրիկուոր թիթախաղ կար մեր տունը : Բարձրաստիման պաշտօնեաներ պիտի զային՝ եւ մեր լսածին համեմատ՝ ըուժանացի իշխան մը :

— Կուզեմ տեսնել զինքը, ըստ Վերօնիքա, եւ պիտի տեսնեմ...

Ս չքիրը դոց՝ այսոր ուժնօրէն թեւիս իրութիւնուց :

— Խելքը փախցուցիր, զոչեցի՝ ահարեած, փան դի լու պիտի որ միտքը դրածը կատարովներէն էր :

— Բնա՛ւ, բնա՛ւ, պատախանեց, իր ձար-նին անդիմադրէիլ փաղաքանէք մըր տայով . արդէն իշխանին մասին բաներ մը լսած եմ . իր երկիրը՝ աստղանման գեղեցիուէի մըր անձանապան է եղեց, փան դի չէ կրցած ինքինքը իշխանին սիրցնել : Թէրէդիկ, ես կուզեմ սիրուիլ իրմէտ, եւ... պիտի սիրէ զիս :

— Նորէն, կ'ըսեմ, դոմն ինենթեցեր ես... Ես ինչ միջոցի պիտի դիմես իր սէրը դրաւելու համար :

— Տակաւին չեմ զիտեր . բայց ինձի այն

պիտի կուզաց որ... Տե՛ս, Թէրէդիկ, ի՞նչ հիանալի իրիկուն . ապանով ևմ որ հրարիեաները նաւակով պիտի ժամանեն... Սինեակիդ մէկ պատուհանը զայիթին վրայ կը նայի՝ ուրիշ ատիպուած են անցիլ՝ ընկունելութեան սրահը երթարու համար : Կ'ըսեմ քեզի թէ պիտի տես-նեմ իշխանը...

Եւ աւելի ցած ձայնով աւելցուց .

— Մի ալ զիս պիտի տեսնէ...

Դիպուածը նպաստաւոր եղաւ անոր :

Լուսինը այնքան փայլուն էր, որ մարդ անոր լոյսը արեւին հնար գրիթէ կը չփոթէր . այդ արծաթեայ ճառագայթներուն տակ՝ կ'ան-հնատանային աստղերուն արծակած կայծերը, եւ Վոսփորի ծովահայեաց տուներուն մէջ փառող լոյսիր ամենատկար ճւճանչումներ ունէին :

Ուշէն անմիջապէս վերջի՝ անենակիս բաց պատուհանին առնելու տեղաւորուեցանք :

Վերօնիքան իր մաշլախներուն չքեցագոյնը հաղած էր, զանակաւոր քող մը ձգած էր իր պղնձագոյն մազերուն վրայ, որոնց ճակատը տեղաւորած էր կարմիր մեխակ մը :

— Աստուած իմ, ո՞րքան դեղեցիկ ես, զո-ւցիցի, ձեռքերս միացնելով :

— Ա՞ս, ըստ, այնքան պէտք ունիմ այս երեկոյ գեղեցիկ երեւալուն...

Նաւակները անդադար իրարու կը յաջորդիին :

— Թէրէդիկ, ինչն է, մնչեց Վերօնիքան :

Զեռքի շարժում մը ըրա դէպի ցոյց տուած անձաւորութիւնը՝ որուն կը հետեւէր սպասաւոր մը : Անզուշ երկրորդ շարժում մըն ալ րրած էր, որուն անդրադարձայ միայն այն ատեն, երբ աեսայ իշխանը որ զլուխը դէպի մեր վերցուց, յետոյ ծուելով՝ զետնէն բան մը վերցուզ եւ չըթներուն տարաւ... Այն չքեղ կարմիր մեխակը՝ որ վայրկիան մըր առաջ Վէ-րանիքայի մազերը կը զարդարէր : Մազիկը ին-կած էր ճիշդ իշխանին կուրծքին վրայ...

Վարդոյոցին եւեւ պահուած՝ կը դիտէի զինքը . առանց վտանդը նկատի առնելուն գեր սեւելոց աշքերը եւ երկու ձեռքերուիր համարյու մը դրկէց զէպի մեր պատուհանը...

Զաւա՛կս, կը հաւաստեմ քեզ որ Մօլո-

Վալաքիոյ մեծանուն իշխանը Կոստանդին կի-  
քա չափ գեղեցկէմ մարդ մրն էր . հոս զինքը  
Պէլլատէ Փառթաքի կր կոչէին :

Արդ այդ գէորգէն ամիս մը վերջը՝ Հօձա  
Յովհաննէս Եղբայրս զիս բովը կանչէց . մտա-  
հով երեւոյթ մը ունէր :

— Մանրակչիո լուր մը պիտի հաղորդեմ  
քեզի, ըստ . Վէրօնիքան ամենէն նուրիական:  
պարտականութիւնները մոռնալով՝ յունա-  
ւան օտարի մը կողմէ առեւանդուելու զի՞ճած է .  
թէպէտեւ յոյն եկեղեցական մը պաւակը է զի-  
րնք, ըստ եւ ամապէս՝ անհարին է որ ա-  
մուսնութիւն թողումինք . Վէրօնիքային հայ-  
րը կը խնդրէ ինձմէ՝ մեծ եսպարոսին բով վա-  
յեած աղջեցութիւն ի գործ զին այդ ամուս-  
նութիւնը չեղեալ նկատել համար . . . թէ-  
րէզմէ՛կ, եր մէկ հօրեղօր աղջմէր ի ընսան-  
եաց զիրկը վերադառնայ, յորդորէ զինքը որ  
բառակոյն ճամրու մը հետուի :

Եղօրս ըստծին պէս քամի մը շարաթ վեր-  
ջը վերադառնաւ Վէրօնիքան:

Ինձ ամապէս կը թուէր որ զինքը գունատ  
և յուսարեկ պիտի տեսնեմ . ուստի դողալով՝  
պայի իր մօսուր : Ենթագրութեան հակառակ՝  
ա՛լ աւելի գեղեցիկ եւ զուարթ էր . ճանանդ  
աշքերուն խորը բոց մը կը գառէր զոր թերեւու  
դեռ չէի նշմարած : Երբ առանձին մնացինք .

— Յաղթանակել կը կարծեն, ըստ, վասն  
դի նորէն զիս հոս թերին . արդ ուշ գլիր խօս-  
քիս . . . Յաղթանակը այն ատեն միայն տարած  
պիտի ըլլան, երբ ես մեռնիմ, կամ ան զիս  
մոռնայ . . .

Եւ իր անհման ճայնովը՝ այդ թուականին  
չառ համբաւաւոր երգի մը սա տողերու երգեւ .

Կուլայ եւ կը խնդրա,  
Վասն զի պիտի վերապրին՝  
Երես եւ իր սիրահանին համար,  
Սիրոյ զեղեցիկ օրերը . . .

Գիտալում թէ ինչ խիստ հսկողութեան  
տակ կը դանուէր, եւ ոչ իսկ մուշէս անցաւ  
իրեն հարցնել թէ ի՞նչ բանի վրայ կը դնէր յոյ-

սր եւ թէ իշխանը ի՞նչ կընար փորձել զինքը  
վերստին ունենաւու համար :

X

Ամառուան վերջերն էր, եւ մօտ էր զիւղէն  
մեկնենուս օրը :

Իրիկուն մը երբ թղթախաղով զապած էի .

— Թէրէղիկ' կ, ըստ ինեղուոկ ձայն մը, —  
Վէրօնիքայի ձայնը :

Մինչ զարմանքի ճիչ մը պիտի արձակէի  
զինքը այդ ժամուն հոն մինակ տեսնելուս հա-  
մար, մատը ցրթունքներուս վրայ դրաւ :

— Դուք միշտ բարի եղեր ես ինծի ըստ .  
չի կրնար մեկնի առանց քեղմէ հրաժեշտ առ-  
նելու . . . Ողջապորք' զիս :

Հասկցայ թէ իր այդ այցելութիւնը ինչ  
կը նշանակէր . . . Բայց բերանն բանալու ժամա-  
նակ չտառած՝ ան արդէն հեռացեր էր . . .

Փոթորկալից գէչեր մըն էր . . . Հովը ծովէն  
կը գչէր ասատկութեամբ, պատուհաններու  
վեղերը կարծեն ցաւի ճիչեր կ'արձակէին :

Ցանկու կը նորհէի մեկնողն բառ մը՝  
բայրու կարող եղած չըլլարու վրայ : Թէպէտե-  
շատ ուշ՝ գրեթէ արշալոյսին՝ անկողին մտայ,  
եւ սակայն անկարելի եղաւ աչք գոյցի . . .

Հետեւեալ եւ յաջորդ օրը ծանացի շուր-  
շիններու բերնէն բան մը լսել, կամ իրենց  
շարժումներէն բան մը հասկնայ . Հնար չեղաւ .  
ոչ ոք Վէրօնիքայի անունը կ'արտասանէր . ոչինչ  
ուրեմն զիս էր լուսաւորեր :

Երրորդ իրիկունը՝ մինչ սիրտս նուազելու  
աստիճանին հսած՝ հեծկլստանքներս զափելու  
անկարող կը զգայի ինքիիքս, մեր տան ծերու-  
նի վարդապետը չ . Մանուէլ Տէրիկիւեան, որ  
աքր գետնին սեւանած՝ սենեակին մէջ կ'եր-  
թեւեկէր, յանկարծ ալթեւ կանդ տառաւ :

— Վէրօնիքան . . . կըցայ արտասանել, գէ-  
ափ իրեն վերցնելով արտասուքներէ կարմած  
աչքերս :

— Համառուէի ճեռքը մազերս չօչափեղ, եւ  
տեսայ որ ճերմակ մօրուքը կը զողար կուրծ-  
րին մրայ :

— Աղջիկս, ըստ, պէտք է աղօթել ինչ  
համար, մորորած ամէն ոչնարի համար . . .

Ու աւելցուց.

— Աստուածային գթութիւնը անսահման է, անշուշտ յայնօրէն պիտի ներուի իրենի, վասն դի ան շատ սիրեց...

Երբ բաւական ատեն վերջը, հակառակ որ ինձի բան մը չէին ըստի, իմացայ ողբերգութիւնը՝ միակ ականատես միայէն, — նաւագար մը որ հրաշող մասուընէն ազատած էր — վերյիշեցի Վէրօնիքայի խօսքերը.

— Միայն այն ատեն յաղթանակը տարած պիտի ըլլան, երբ մեռնիմ, կառ ան զիս մոռնայ...

Երկուին ալ զիրար չէին մոռցած...

Քանի մը ամիս վերջը՝ Վալաքիայէն՝ ուր յաջողեր էին զինքն աքսորել տալ, էլիսանը ծըպտուած Պոլիս վերագանձեր էր եւ Ֆէնէր՝ բարեկամի մը տունը ապաստանելով, յաջողեր էր անկէ սիրային երկուող մը հասցնել իրեն իրը ամուսին ընտարած կնոջ ձեռքը...

Վէրօնիքան՝ հօրը պալատ կանչուած մէկ իրիկունէն օգտուելով, տունէն մեկնած եւ հաւատարիմ ծառայի մը ընկերակցութեամբ, դէպի իր սիրականը դաշտ էր. իշխան Կիբա, Ազապ-Գարուի ծովեզը, նաւակի մը մօտ իրեն կը սպասէր:

— Հոգիս, ըստ իշխանը, Վէրօնիքան կուրծքին վրայ սեղմելով, աչքերու լոյսը, ծովը ահուի է եւ վտանգը մեծ: Եւ սակայն պէտք է որոշած մը առալ...

— Մեկնինք... պատասխանեց Վէրօնիքան, դոււնը իշխանին ոււին կրթնցնելով:

Խակապէս դարձութիւն գէշեր մըն էր... Հեռուն դէպի ֆաթիէ, կայծակները անզադար կը

ճեղքէին ամպերուն սեւ զանգուածը... Թուրք նաւաստին գիտակից էր վտանգին. սակայն յանձնէն հրապուրուած, յօժարեցաւ զիրենք իր նաւաստին մէջ թնդունի. բայց հաղիւ քան կանգուն հեռացեր էին, երբ նաւաստին, ուժապառ, թիերը լքեց... Թիավարելով գէպի եղերք մերադառնայն խոկ անհնար էր:

— Զուր է տարրերուն դէմ մաքատի, բուա մարդը, եւ յիմարութիւն Ալլահի կամքին դէմ չարժիլ: Փորձենք լրողալով եղերքին հասնի, զուց գեռ շատ ուշ չէ...

Եւ խսկոյն նաւաստին ծով նեսոււցաւ: Իրոք ալ փրկութեան ուրիշ միջոց չկար...

Իշխանը պաշտօն կնոջը աչքերուն մէջ խորապոււցաւ անձկութեամբ...

— Մահը քեզի հետ, քան կեանքը առանց քեզի... արտասանեց Վէրօնիքան: Եւ աւելի ուժգութէն սեղմելով իշխանը տենդու կուրծքին վրայ, իրեն քովը մնաց նաւակին մէջ...

Այս պատմութիւնը լսելիս բաւական ատեն վերջը, օր մը, երբ մինակ էինք մօրաքոյր Թէրէզիկին հետ, նուազած ձայնով խօսքը բերի Վէրօնիքան հանըմի ողբերգական վախճանին վրայ:

— Մօրաքոյր Թէրէզիկ, մնէցի, իր դիակ-նացած վիճակին մէջ ալ գեղեցի՞կ էր, ինչպէս կենդանութեանը:

Մ'կ տեսաւ իր գիակը, զաւակն, պատասխանեց. ո՛չ ոք. ծովին անդունդներուն խորր անհետացեր էր...

Թրգմ. Գրանսերէնէ Մ. Կ.

ԽՍԿՈՒՀԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ